

ցաւրութիւնը պէտք է որոնել յաճախ հոգիին մէջ այն ժողովութիւն, որուն զաւակներն են առնոնք: Աղքին նկարագրին մէջ ձածկուած բարացուցական շօղերն են որ, անակնկալ կերպով կը յայտնուին երրիմ, ոսկի զանակներու պէս: Իր այս կամ այն որդւոյն բարոյականին մէջ, անոր նոգաստաւորուած մէկ վայրիեանին: Բարեգուած մայրիկ՝ մը, որոնցմով այնքան հարուստ եղած են կեսարիացի հայ ընտանիքները, թէ ազգաւայր վարժապետ մը, որոնց միւր ցանցաւ չէր եղած գաւառի հին հայ զ պրատաններուն մէջ, ստացած էր կայծ մը՝ հայութեան հոգիին զարաւոր անունով ու ճարակը եղած պահպանողականութեան ու սիրոյ մեծ բացէն: Այդ կայծը, նեղոսի բերքի հոմիւտին մէջ, ուր նոյն այն օգին փալուստաններու, հուսութիներու, նուղարներու, ևզիայնաներու ընտիր հոյլ մը հասցուցիր է հայրենիքին եւ, աղքին սիրով ու մտածումով տաղորուն: Այդ կայծը, անոնց շունչէն բանկած, կրակ առաւ օր մը, աղքին համատարած զ ժրախառութեան մէկ մուականին, որպէսզի մարզիկ կարենան հասկնալ թէ Աստուած իսպան չէ լքած այս ժողովուրդը:

Համեզուած ենք ի սրտէ, թէ Մելոնեան իր աղքին ծոցածին ձնունդը, անոր հոգիին ամենէն հարազատ ներկայացուցիչներէն մին եղաւ մեր մէջ: Եւ ատո՞ր մէջ է նոյն իսկ իր մեծութեան գաղանիքը:

Շնորհալիի աղօթքին մէջ ակնարկուած հոգիներէն է անիկա, որոնք այս աշխարհէն մեկնել առաջ իրենց ձեռքովը կը լուսան կը մաքրին ինքինքնին: Կրչանի՛կ մանկանացու, որ ինքնին կերպեց իր անմահութիւնը:

Աղքովին խոնարհի պարտինք իր անուան և յիշատակին առջեւ:

ՅՈՎԱԿԻՄ ՊԵՐՄԱՆԵՍՆ

Իրական և անգնահատիկ կորուսս մըն էր Հելուհուահայ «Խօսնակչին մահը, ոչ միայն կրօնաշունչ եւ բարոյացուցիչ զրականութեան համար, զոր իր բոլոր երեսներուն վրայ հմայիչ զարձուց ան՝ մաքուր սրտի մէջ միշտ թաթիստած իր զրիչովը, այլ հան հայ իրականութեան այսինքն հայ կեանքին համար: Ճշմարտապէս բարի հոգիի մը մարմնացումը եղաւ ան: Ուր որ ազրեցաւ, աւելի ճիշդ՝ ուր որ պատիւին հոգը եւ առողջութեան հարկը տարաւ զինքը: Լողանի իր բոյնին մէջ, Ալպեանց ձիւնազագագաթ սարերուն զէմ յանդիման եւ լիմանի խաղաղիկ ավերուն վրայ, զրացնութեանը մէջ՝ Քրափդ-Պանարի անսպառ սիրով ու երկայնմուռթեամբը զեր մինչեւ երեկ տեսած Զուիցիրանայ սրբանոցին, որուն մտածումը իր մեծագոյն սրբամաշուրներէն մին եղաւ, իր պատուական կողակցին հետ՝ Ակիզաս-Պրիսիլուան եղած էր ան այդ պրատի զաղութիւն մէջ: Ճանշնալ պէտք էր զինքը իր ընտանիկան այդ յարկին տակ մանաւանդ, իր մատինազարանին ու զրանդանին մէջտեղ: Իր հաւատարին ամենօրեայ հրայրբներուն եւ սիրոյն ականակիտ ամրծութեանը մէջ հասկնալու համար թէ կրանքին զցացումը ի՞նչպէս բարոյականի կը փոխուի մարդուն կեանքին և նոյն իսկ գրականութեանը մէջ: — Ցաւերժ հանգիստ իր հոգւոյն:

Proprietor — His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor — Father Karekine Bulbulian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.